

## Ա. Ո. Ա. Զ. Գ. Ս

Հ Ա Յ Ա Յ

**Ե**ղին ոմանք յանբարեսէք անձանց որք յառաջ  
քան զաւուրս զայսոսիկ ոչ սակաւ չարախօս-  
ութիւնս հրատարակեցին զլինչ եւ զգործոց մե-  
րոց՝ անիիմն՝ անհաստատ եւ անիրաւ բանիւք,  
որպէս թէ եկեղեցական դրամօք շահեցեալ եւ զե-  
կեղեցին կողոպտեալիցեմք: Թէպէտ եղին եւ ոմանք  
որք զընդդէմն գրեցին, եւ յայտ յանդիման ցուցին  
զանիրաւ զրաբարտութիւնս նոցա, բայց մեք ըլ-  
բանս չարախօսացն մերոց անարժան համարելով  
պատասխանւոյ՝ թողաք յարիամարիութեան:

Խոկ այժմ երբ ողորմութեամբն Աստուծոյ հա-  
սաք մեք ինպատակն մեր՝ զոր արդէն ի 1840 ամէ-  
եղեալ էաք առաջի մեր, այսինքն կանգնել ի  
մէջ ազգիս Հայոց աստուածահանոյ շինուած-  
ինչ, որ եւ էառ զլրումն աւարտմամք մեծածախ  
եւ հոյակապ շինութեան ԽԱԼԻՊԵԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՐԱ-  
ՆԻՍ իթէոդոսիա քաղաքի, եւ մեք յ8 Սեպտեմբերի  
1862 տարւոյս արժանացաք աչօք մերովք տեսա-  
նել զմեծահանդէս տօնախմբութիւն նաւակա-  
տեաց նորա, եւ զմուտսն անդք 153 մանկանց ազ-  
գիս Հայոց յամենայն քաղաքաց՝ յուսումն աս-  
տուածպաշտութեան եւ հաստատուն պահպա-  
նութեան Լուսաւորչական կրօնի եւ դաւանու-  
թեան մերոյ, — ոչ աւելորդ համարիմք եւ մեք  
առնել միանգամ հրատարակութիւն ինչ առ  
ազգս Հայոց, եւ տալ ճշդիւ տեղեկութիւն զամե-  
նայն գլուաւոր պարագայից այսք եղելութեան:

Ա.

Ցորժամ ըստ միրազըութեան մերոյ յամին  
1838 կորուսաք մեք զմիակ արու զաւակն մեր,  
որ էք պատանի 22 ամաց՝ զարդարեալ ներքին  
եւ արտաքին գեղով եւ ամենայն բարեմասնու-  
թեամբք, եւ զմարմին վերափոխելոյն առ Աստուած՝  
Մաղեցաք ի սիրտ երկրի իկիւրակէի աւուր զատ-  
կի Յարութեան Տեառն, այնուիցետեւ սկսաք խոր-

ին իմեծի տրտմութեան մերում թէ ո՛րպէս թո-  
ղուցումք մեզ յերկրի յիշատակ ինչ բարի. եւ  
յայս հաստատեցաք զմիտս մեր՝ զի կանգնեսցուք  
ինախիշեւան քաղաքի աղքատանոց մի ընդար-  
ձակ վասն 33 ընտանեաց՝ հանդերձ որիշ ուսում-  
նարանաւ վասն մանկանց աղքատացն այնոցիկ,  
եւ որիշ հիւանդանոցաւ վասն 12 անկողնոց՝ թէ  
սակս այնց աղքատաց եւ թէ սակս այլոց, եւս  
եւ եկեղեցի որիշ առ աղքատանոցաւն: Զայս դի-  
տաւորութիւն մեր յայտնեցաք հասարակութեանն  
նախիշեւանի յամին 1840, եւ ցուցաք նոցա զեծա-  
գրութիւն նորին՝ ասելով թէ ահա մեք ըստ այսմ  
օրինակի պատրաստեալ եմք շինել աղքատանոց  
մի, եւ շնորիել քաղաքիս, ընդ անուամբս «ԽԱԼԻ-  
ՊԵԱՆ ԱՂՔԱՑԱՆՈՑ». եւ վասն պահպանութեան նո-  
րին ցուցաք զաղբիւրս ինչ եկամտից պատկանեալս  
քաղաքին: Հասարակութիւնն յայտնեաց յայնժամ  
զշերմեռանդն յօժարամտութիւն իւր առ այն ա-  
ռաջարկութիւն մեր, եւ արարեալ ժողով (փրկա-  
վոր) հանդերձ քաղաքական գլխուն (կողովայիւ) եւ  
հոգաբարձուք՝ ետուն մեզ զիաւանութիւն իւ-  
րեանց, զի մատուցանիցեմք ուր հարկն իցէ. զոր  
եւ արարաք իսկ: Կնաց առաջարկութիւն մեր առ  
Մինիստրն ներքին Դորժոց, եւ յետ բազում նա-  
մակագրութեանց՝ ել կայսերական վճիռ հաստա-  
տութեանն յամին 1846: Սակայն յետ այնք հաս-  
տատութեան եւս եղին իմէջ Մինիստրին եւ մեր  
բազում երթեւեկութիւնք թղթոց ընդ ամս քանի  
մի, մինչեւ տուաք մեք վախճանական պատաս-  
խանի՝ թէ մերս դիտաւորութիւն էր ունել զայս  
բարեգործական յիշատակ մեր ինախիշեւան քա-  
ղաքի՝ ուր ծնեալս եմք. եթէ այն ոչ լինիցի, կա-  
տարեսցուք մեք զդիտաւորութիւն մեր յայլ կող-  
մանս Հայոց. զի բարեգործութիւն առնեն ո՛ւր  
եւ իցէ մի եւ նոյն է վասն մեր, յորժամ ազգն է  
որ վայելիցէ:

Յետ այնորիկ իգալն յայս Վիճակ նորոյ Առաջնորդին՝ Մատթէոսի Արքեպիսկոպոսի՝ ծագեցաւ իմէջ մեր եւ նորա անբաւականութիւն, իպատճառս եկեղեցական դրամոց յանձնելոց մեզ իներսիսէ Կաթուղիկոսէ (արդ իջէր հանգուցելոյ). Եւ մեք այնուհետեւ բոլորովին յուսահատեալ՝ հանաք իմոտաց մերոց զառաջին խորհուրդն մեր, եւ մտախոնի լինէաք թէ արդեօք ո՞րպէս սահմանեալ իցէ Աստուած լինել վերջաւորութեան դիտաւորութեանն մերոյ. իսկ որչափ ինչ պատրաստեալ էաք յայնմ միջոցի ինիւթ շինուածոյն ի նմին տեղով՝ զայն յայլ պէտս իգործ եդաք, բայց մեծ մասն նիւթոցն հարկաւ իկորուստ գնաց:

Եւ քանզի յիշեցաք իվեր այսր զանբաւականութիւնն ծագեալ իմէջ մեր եւ Առաջնորդին, հարկ համարիմք գրել ասու զարտմութիւն իրացն իսկըզբանէ հշմարտութեամբ եւ բացայայտ բանիւք, որպէս զի յայտնի լինիցին ազգիս Հայոց ստութիւնքն այնորիկ զորս անբարեսէրք ոմանք իրատարակեցին իլրագիրս :

### Բ.

Ցամին 1842, յորում հասարակութիւնն նախշեւանի վերստին ընտրեաց զմեզ կոյօլս, այսինքն քաղաքագլուխ, աւելի քան զտասն ամք էին յորմէ իետէ առաջնորդն Վիճակիս Արքեպիսկոպոսն ներսէս ոչ կարողանայր ոչ միայն զեկեղեցական գումարս այսր վիճակի՝ զմնացեալն իծեռս այլ եւ այլ անձանց՝ հաւաքել, այլ եւ ոչ զիաշիւս նոցին իծեռս քերել. զի մեծաւ մասամբ իկորուստ գնացեալ էին դրամքն: Ուր ուրեմն յուսահատեալ ի գլուխ հանելոյ զգործն զայն ինքնին, առաջադրեաց մեզ (թէ եւ յայնմ միջոցի ոչ այնքան ի բարւոք կարծիս էր զմէնչ) յանձն առնուլ զայն աշխատութիւն, եւ ըստ մերումս դատողութեան շանահնար լինել՝ գործակցութեամբ անդամոց Հոգեւոր Կառավարութեանն նախիշեւանի՝ յերեւան հանել զիաշիւս եկեղեցական դրամոց, եւ զնոյն իսկ զդրամսն պահանջել եւ ամբողջ իծեռս քերել, եւ պահել առ մեզ յապահովի: Իսկ մեք ոչ կարացաք ընդէմ կալ առաջադրութեան եւ խնդրոյ յիշեալ Առաջնորդին. նա զի եւ արդէն իսկ դժկամակեալ էր նա ընդ առաջաւոր հասարական կաթուղիկոսին, մեք ամենայն պատուվ ընկալաք զնա. բայց որովհետեւ Կաթուղիկոսն չէր տուեալ նմա իշխանութիւն պահանջելոյ զդրամն եղեալ իծեռին մերում, դժկամակէր նա ընդ այս յոյժ, մինչեւ դրամամբ քանի մի անձանց պահանջեաց իմէնչ զդրամն. եւ մեք զառաջինն ոչ հատուցաք, բայց յետոյ իպահանջել նորա 2000 մանէթ՝ մեք իսկոյն առաքեցաք գիտութեամբ, եւ յայտնեցաք Կաթուղիկոսին. որ եւ իրաման

Եւ զփիրաւորութիւն սրտին փարատել: Զիետ եղաք գործակցութեամբ Հոգեւոր Կառավարութեանն պահանջել զիաշիւս եկեղեցական գումարաց յայլ եւ այլ անձանց, եւ բազում դժուարութեամբ հազիւ հազ կարողացաք իծեռս քերել 39,235 մանէթ. Եւ այն ո՛չ թէ զամենայն առձեռն դրամով, այլ զմասն ինչ, եւ վասն մնացելոցն տոմսակս եւ մուրիակս միայն առնլով. այնպէս զի իգաւատեան իւրում իքաղաքն մեր յամին 1844, ընթերցաւ առաջի ժողովոյն զտոմսակսն զայնուիկ, եւ յայտնեաց զգոհունակութիւն իւր զմէնչ. ընդ որ զարմացան ամենեքին: Եւ թէպէտ մեք բազումն չանացաք ազատիլ այնուհետեւ յայնմ գործոյ, բայց նա բոլորովին անլսող եղեւ աղացանաց մերոց. քանզի կասկածէր թէ գուցէ գումարն այն ոչ հաւաքեսցի ըստ արժանւոյն եւ ըստ ժամանակին. Եւ յիրաւի, զի դժուարին յոյժ էր գործն. Եւ ինքն իսկ Առաջնորդն քաջ գիտէր զայն. վասն որոյ եւ ասէր բանիւ եւ գրով՝ առ հասարակութիւնն եւ առ Մինստրն՝ թէ «Յարութիւնն Խալիբեան զայս դրամ համարեա թէ յիւրոց սեպիական ընչիցն գոյացուցեալ է, եւ ոչ թէ յայլոց հաւաքեալ»: Եւ ոչ այսու շատացեալ, յանձն արար մեզ՝ մինչեւ ցգալ նորոյ Վիճակաւոր Առաջնորդին, — զի ինքն կաթուղիկոսացեալ գնայր յայնժամ յեշմիածին, — ունել իշխանութիւն թէ՝ իվերայ Հոգեւոր Կառավարութեան եւ թէ իվերայ երէցիսանաց եկեղեցեացն նախիշեւանի, հսկելով իվերայ հաշուոց ելից եւ մտից եկեղեցական դրամոցն. որով եւ գումար մտից եկեղեցական դրամոց տեղւոյն եղեւ իմիջոցի երից ամաց 10,215 մանէթ:

Ցորժամ եկն առ մեզ յամին 1847 նոր Վիճակաւոր Առաջնորդն Մատթէոս Արքեպիսկոպոս, հանդերձ յանձնարարական թղթով Սրբազն Կաթուղիկոսին, մեք ամենայն պատուվ ընկալաք զնա. բայց որովհետեւ Կաթուղիկոսն չէր տուեալ նմա իշխանութիւն պահանջելոյ զդրամն եղեալ իծեռին մերում, դժկամակէր նա ընդ այս յոյժ, մինչեւ դրամամբ քանի մի անձանց պահանջեաց իմէնչ զդրամն. Եւ մեք զառաջինն ոչ հատուցաք, բայց յետոյ իպահանջել նորա 2000 մանէթ՝ մեք իսկոյն առաքեցաք գիտութեամբ, եւ յայտնեցաք Կաթուղիկոսին. որ եւ իրաման

սաստիկ գրեալ առ նա՝ վերատին առ մեզ դաբ-  
ճոյց զդրամն զայն:

Կյերկարել այսր անքաւականութեան իմէջ մեր  
եւ Առաջնորդին՝ գրգռութեամբ անքարեսէր ան-  
ձանց ոմանց իմերազնէից, եհաս բանն մինչեւ  
առ Մինխստրն, եւ պահանջնեցան իմէնչ դրամքն.  
բայց մեք ոչ հատուցաք. բանզի Կաթուղիկոսն  
սաստիկս գրելով պատուիրէր չհատուցանել, եւ  
առ Մինխստրն եւս գրէր չպահանջել իմէնչ, այլ  
յինքենէ. ուստի եւ Մինխստրն գրեաց թողուլ եւ  
չպահանջել: Սակայն մեք զմտաւ ածելով զի գու-  
մարն այն եկեղեցական դրամ էր, եւ մեօք եկեալ  
էր իլրյս, բարւոք վարկաք գոնէ զվալսանական  
հաշիւն միայն ներկայացուցանել իբաղամական մա-  
կիսրարն նախիչեւանի, զի յայտնի լիցի ամե-  
նեցուն. զոր եւ համառօտիւ նշանակեսցուք աս-  
տանօր.

Նախ, գումարն եկեղեցական  
իին դրամոց զոր գոյացուցեալ  
էաք էր . . . . . 39,235 r. arđ.

Երկրորդ, թէ եւ ըստ ա-  
ռաջարկութեան Կաթուղիկոսին  
զայս գումար պարտական էաք  
մեք հաւաքել եւ իպատրաստի  
պահպանել, բայց մեք յայնը վե-  
րայ տոկոսիս եւս շահեցուցաք . 24,050 » »

Երրորդ, մինչեւ զգալ նորոյ  
Առաջնորդին իբաղաքն նախի-  
չեւան՝ եկեղեցական հաշուց  
կառավարութիւնն իմեռին մե-  
րում լինելով, յերիս ամս գոյա-  
ցուցեալ էաք արդիւնս . . . 10,215 » »

Որով եւ բովանդակ գումարն լինէր **73,500**  
ըրով. արծ. եւ զայս հաշիւ տեսեալ Կաթուղի-  
կոսին՝ գոհ լեալ էր. եւ Մինխստրն եւս յայտնեալ  
էր զգոյիւնակութիւն իւր:

Խոկ նոքա՛ որք զայս ամենայն եղելութիւնն  
այլազգ հրատարակեցին, ոչ յարդարութիւն հայե-  
լով՝ այլ իկամս սրտից իւրեանց, սխալ եւ անհիմն  
հաշիւս առնէին: Նախ՝ զտոկոսիս դրամոցն հա-  
շուէին **4** առ հարիւր, մինչդեռ ի՞րամատան Հա-  
սարակաց Խնամարկութեան (փրիմազ) ոչ բերէր  
աւելի քան **զ** առ հարիւր: Երկրորդ, հաշուէին  
եւ զտոկոսիս դրամոցն չեւ եւս ստացելոց: Եր-

րորդ, ոչ հաշուէին **զ15,000** մանէթն՝ զոր առ  
Կաթուղիկոսն յղեալ էաք: — Եւ ահա երեքին  
մեծամեծ սխալանք այսորիկ բաւականք են իցոյց  
անկանոնութեան հաշուց նոցա:

#### Գ.

Յամին 1857 յամսեանն Յունիսի եկն իբաղաք  
մեք այժմու նորընտիր Առաջնորդն Վիճակիս  
նախիչեւանի եւ Պեսարապիոյ: Եւ մեք տեսեալ ի  
ձեռին նորազկայսերական Հրովարտակն ըանալոյ  
իթէոդոսիա քաղաքի Ազգային Վարժառուն Հայոց՝  
եկեղեցական դրամօք այսր Վիճակի, մեք յայտ-  
նեցաք նմա զմերս պատրաստականութիւն նուի-  
րելոյ **50,000** մանէթ վասն ուսումնարանին  
շինութեան, եթէ ուսումնարանն այն կոչեսցի  
Խալիպկան, եւ 20 մանկունք վարժեսցին անդ-  
քրիաքար, եւ անուանեսցին Խալիպկան սաեմ:—  
Ընդ այս հաւանեցաւ Վիճակաւորն, եւ ըստ  
այսմ ել եւ Կայսերական հաստատութիւնն, եւ  
մեք ձեռն արկաք մեծաւ չերմեռանդութեամբ  
իշխնութիւնն այն, եւ հազիւ կարացաք յընթացս  
չորից ամաց յաւարտ հասուցանել ողորմութեամբն  
Աստուծոյ զմեծակառոյց շինուածն Խալիպեան  
ուսումնարանին, յորոյ վերայ փոխանակ 50 հա-  
զարին ծախեցաք մինչեւ ցայսօր **152** հազար մա-  
նէթ. եւ ողորմութեամբն Աստուծոյ հասաք յայն-  
օր, յորում՝ այսինքն յ8 Սեպտեմբերի 1862 սար-  
ւոյս աւելի քան **150** մանկունք մտին ինորաշէն  
ուսումնարանն մեր. որով եւ մեք հասաք նպա-  
տակին մերում: Զմեծութիւն շինուածոյս այսո-  
րիկ անտի եւս կարելի է իմիտ առնուլ, զի գոյ  
ինմա տեղի ոչ միայն վասն **150**, այլ եւ վասն  
**200** գիշերօթիկ աշակերտաց:

Աստանօր ոչ կարեմ լրել եւ զայնմանէ՝ զի  
յընթացս չորից եւ հնգից ամացս ոչ սակաւ ան-  
ձինք շարժեալք իհակառակութենէ կամ յանարգ  
նախանձուէ՝ ասէին թէ «Խալիպովն այնպէս մէկ  
շինուածքի ձեռք զարկից որ տակէն ելլել կար-  
նալու չ»: Եւ ոմանք եւս ասէին թէ «Վարժա-  
ստունն պարտքի տակ մնացիլ է, շուտով կրովա-  
կուի» եւ այն. զոր եւ անզգամբ ոմանք տպա-  
գրութեամբ եւս հրատարակեալ էին: Բայց թող  
անցեն այժմ թէ ամենողորմն Աստուած զի՞նչ  
արար, զի կարուլացաք օգնականութեամբ նորա

այնպիսի իմն եռայարկ շինուած կառուցանել՝ որոյ երկայնութիւնն է **102** կանգուն, լայնութիւնն **63**, եւ բարձրութիւնն **21**: — Բաց յայնմանէ, այնպիսի իմն առանձին շնորհ ողորմութեանն Աստուծոյ փայլեցաւ իվերայ այսր ծեռնարկութեան Վիճակաւոր Առաջնորդին մերոյ Դերապատիւ Գարդիկ Վարդապետի Այլազեան, զի թէ եւ յամենայն կողմանց յաճախեցին ազգի ազգի չարախօսութիւնք եւ հակառակութիւնք մեծամեծք իներքուստ եւ արտաքրուստ, սակայն ուսումնարանս այս իշորեքամեայ միջոցին ոչ միայն զփակեցաւ, այլ եւ **153** աշակերտօք զետեղեցաւ յաւուր յայսմիկ ինորակերտ շինուածին մերում, յայտ յանդիման մերազնեայ եղբարց եւ օտարաց :

Ապա ուրեմն ամենայն այր բարեսէք եւ արդարասէք, ամենայն հայազգի անն' որ իցէ Ֆըշմարտապէս ազգասէք, պարտի առանձին մտադրութեամբ հայել իվերայ այսր գործոյ, եւ բարեւք իմիտ առնուլ թէ յայտնապէս մատն Աստուծոյ կայ յիրիս յայսմիկ, եւ առանձին իմն անօրինութիւն նախախնամութեան: Զի որ ինչ սկըսեալ էր իշուականին, եւ յետոյ Կայսերական վշով եւս հաստատեալ, այսինքն աղքատանցն եւ ուսումնարանն շինելի ինախիչեւան, յերկարեցաւ եւ յատպղեաց պէսպէս պատճառօք մինչեւ ցերեւել սյժմեան Վիճակաւորին. եւ ահա եկն եւ հաստատեցաւ եւ կատարեցաւ իմէոդոսիա յետ 22 ամաց ժամանակի: եւ ո՞վ ոք երկրայեսցի արդեօք ընդ այն' զի եւ յայսմետէ առաւել եւս հաստատեսցի եւ օր ըստ օրէ ծաղկեսցի ուսումնարանս այս' եթէ անխոտոր ընթացի ընդ շափով գծագրեալ նմա յայտմու շիմնադրէ եւ Վերատեսչ տորին, որ է անկրուտ պահպանորին ազգային Լուսաւրչական դաւանորեան, եւ անսայրաֆ եւ լիակատար ուսումն ազգային լեզուի եւ գրականութեան եւ պատմութեան, հանդերձ ճշմարիտ բարեպաշտութեանք, եւ ժամանակիս հարկաւոր գիտութեանցն եւ լեզուաց լարդութեամբ, եւ հաւատարմութեամբ առ խնամող Ցերութիւնսն, ընդ որոց հովանաւորութեամ-

բըն իհանգստեան եւ իխաղաղութեան եւ իպէսպէս արտօնութիւնս վայելէ ազգս մեր:

Խոկ եւ մեր իմերմէ կողմանէ եւ ըստ կարի մերում յապահովել կամելով մարդկօրէն եւ նիւթապէս զապագայ հաստատութիւն ուսումնարանիս այսորիկ, ահա այժմէն իսկ նուիրեցաք նմին նախ՝ զկալուածն **6331** տեսւաթիւն երկրի՝ զոր գնեալ եմք ինքիմ իմերձակայս թէոդոսիոյ, եւ երկրորդ գերկոսին կրկնայարկ քարաշէն տունս մեր որք են իթայզմն քաղաքի. որոյ վասն եւ որոշեցաք զթիւ Խայխանէ առնից հասուցանել ժամանակաւ մինչեւ **ցՅՕ**, որք լինելոց են ոչ միայն իշայոց նուսատանի, այլ եւ իբուն Հայաստանէ, իշան կաստանէ եւ իՊարսկաստանէ եւս:

Մեք եղեալ եմք իմուի՝ զի այսպիսի եկամտիւք, զուցէ եւ այլովք նուիրմամբք՝ զորս յաջողեսցէ մեզ Աստուծած առնել առ այս նպատակ, ոչ թէ միայն հաստատութիւն առցէ ապագայ վիճակ ուսումնարանիս մերոյ, այլ եւ անկարօտ եղիցի օտարապատկան նպաստից. եւ այնպէս խապառ կարծեսցին զրաբանութիւնք ումանց՝ որք կամին առանց իրաւանց ընդ վայր հարկանել զգործ եւ զդիտաւորութիւն մեր:

Յոյս մեծ է յողորմութիւնն Աստուծոյ՝ թէ զայս ամենայն իմիտ առնով ողջամիտ մասն ազգիս, ոչ իզուր եւ վայրապար հայեցուածով ընթերցցի այսուհետեւ իճակատ Վարժատանս այտորիկ՝ ընդ յիշառակի անուան մերոյ զիշառաւրազոյնն եւ զզիսաւոր անուն ԱԶԳԻՍ ՀԱՅՈՅ, որում նուիրեալ է իմէնչ Աստումնարանս այս. ուստի եւ արասցէ եւ ինքն յիրմէ կողմանէ զամենայն զոր ինչ եւ կարէ իպահպանութիւն, իթաստատութիւն եւ իպայքառութիւն ազգայնոյ ուսումնարանիս, եւ օրինեսցէ զյշառակս մեր՝ տեսանելով դարուց իդարս զարդիւնս եւ զպտուղ դաստիարակութեանն տուելոյ իսմա մանկանց Հայաստանի:

ի թ ե ո դ ո ս ի ա,

8 Անպատ.

ՅԱՐԱՐՄԻԽՆ ԽԱԼԵՊԵՏԱՆ: